

ԽԱԼԻԼ ԺՊՐԱՆԻ ԿՐՈՆԱՀԱՅԵԱՅՔԸ

«Եթէ ձերքատուէինք տարբեր կրօնքներէ,
մենք զմեզ միացած պիտի գտնէինք
վայելելով մէկ մեծ հաւատք ու կրօնք՝
հարստացած եղայրութեան մէջ»:

Մտաւորական աշխարհի մէջ անտարակոյս ժապրան ճանչցուած է իրեւ խորհրդապաշտ բանաստեղծ եւ իմաստասէր:

Կրօնասէր ժպրանի անձնաւորութենէն իմաստութիւն բուրող եւ լոյս ճառագայթող յատկանիշները զինք դարձուցին հազուագիւտ մտաւորական եւս կեանքի սիրելի ու յարգելի ուսուցիչ:

Ժպրան իր կենդանութեան երեւան եկաւ իր կրօնափիլիսոփայական չափազանց հետաքրքրական տեսակէտներով ու փայլուն գաղափարներով: Ան ամենեւին չվարանեցաւ ու չվախցաւ կշտամքելու ու խստօրէն բննադատելու Աստուծոյ եկեղեցին բարոյապէս եղծողները, ապականողները, չարաշահողները, ինչպէս նաև՝ անուղղայ ու անկարգ եկեղեցականները: Ան իր գրութեանց մէջ հատու լեզուով անխնայօրէն պախարակած, ծաղկած ու դատափետած է անոնց հակաքրիստոնէական պորտարոյժ կեանքը եւ սնանկ ու վնասարեր գործունէութիւնը:

Ժպրան հիւանդագին ցնորամտութեամբ երազած է տեսնել աշխարհի համայն ազգերու եղայրացումը եւ տիրող համերաշխ ողին: Ան ի զու՛ր յուսաց ու ըդաց որ վերջ գտնեն կործանարեր պատերազմները, բռնապետութիւնը, զաւրիչ ու քանդարար ժաղաքականութիւնները եւ անարդարութիւնները: Ան կրօնքը համարեց զօրաւոր միջոց մարդկութիւնը մարդկայնացնելու, վեհացնելու, բիւրեղացնելու եւ ազնուացնելու: Կրօնքը, սակայն, միշտ

չէ որ գործածուած է կրթելու, դաստիարակելու, ազգերը համախմբելու եւ միաձուլելու: Յանուն կրօնքի գործուած են անպատում չարիքներ, ահոելի աւերներ, բատմնելի ոճիրներ, կործանարար ու անքարոյ արարքներ: Կրօնքի միջոցաւ մաքրուած են ազգամիշեան մրին հաշիներ: Միով բանիւ, կրօնքը չարաշահուած է՝ բաղաքական զանազան գաղափարախօսութիւններ եւ ուղղութիւններ ընդարձակածաւալելու եւ սկզբունքներ տարածելու, ինչպէս նաև թշնամութիւն սերմանելու, սեւ ծրագիրներ գործադրելու, եւ ժողովուրդի զանազան հատուածները կամ խմբակները մամլակի ուժգնութեամբ ննշելու եւ կու հնազանդ պահելու:

Աշխարհի կրօնքներու պատմութիւնը մեզի ցոյց ու տայ որ կրօնքներ յանախ գործածուած են իրեւ աժան պատրուակ կամ հեշտ միջոց՝ ժողովուրդներու միշեւ գժուութիւն յառաջացնելու եւ քաղաքական սայրանքներ յաջողցնելու: Արժանագրուած են դէպֆեր, պատահարներ, ուր կրօնքերու տարակարծիք անձինք դատապարտուած են խստագոյն պատիժներու, եւ յոռեգոյն պարագային՝ իրենց մահով ժաւած են իրենց տարախոհութիւնը: Ազգամիշեան անտեղի լարուածութիւններ ու սրածութիւններ պատահած են կրօնքի բազմազան հարցերու տարբեր կամ անուղղափառ մեկնարանութեանց պատճառով: Այսպիսով, կրօնքները իրենց դրական, առողջ ուսուցմանց

առընթեր, դժբախտաբար, ունեցած հնամինք, որոնք խեղաթիւրած ու ծամածուած են աստուածային նշմարտութիւնները, պատգամները, յորդորները, եւ ոտնակոխած բարոյական տարրական հասկացութիւնները։ Ի լուր եւ ի տեսայս անպատկառօքէն գործադրուած աղեատութեանց, ժապրան կ'արտայայտէ իր ընդվզումը եւ բուռն ցասումը եւ կը ջանայ ի գին ամէն զոհողութեան ձերրազատուիլ կրօնեներու կողմէ շինծու կերպով պարտադրուած ժանգոտած շղթայակապերէ եւ ստեղծել համամարդկային կրօնի մը, որուն բարերար հովանիին ներքոյ ընդգրկուած ու ամփոփուած ըլլար աշխարհի ողջ մարդկութիւնը անխտիր՝ ապրելու եւ բոլորելու իր կենաց օրերը եղբայրական մթնոլորտի մէջ, եւ ոչ՝ եղերական։ Ֆրանսական գրականութեան կարկառուն ներկայացուցիչներէն ֆրանսուա Տր Լառոշֆուլոյ իր բարոյախրատական խորհրդածութեանց մէջ կ'ընէ հետեւեալ իմաստալից հաստատումը։ «Ոչինչ այնքան չի խանգարեր բնական ըլլալուն, որքան բնական երեւալու գտումը»։ Ներկայիս, կրօնեներ կը ջանան իրենց հարազատագոյն ու նրբագոյն պարունակին մէջ ներկայանալ աշխարհին։ Անոնք կարիք չունին ծանծաղամիտ ու կրօնամոլ մարդոց ժմահանոյին համաձայն ծաղը ու ծանակի վերածուելու եւ ըստ այդմ հարստահարուելու։ Ձանուն գերագոյն Աստուծոյ երը զանգուածային ոնիրներ կը գործադրուին եւ անմեղ ու անգիտակ երիտասարդներուն վարդաշող, պայծառ ու լուսափայլ դրախտներ կը խոստացուին, մեզի բարոյական պարտականութիւն կը տրուի վերստին հարցաֆննելու, վերարժեւորելու եւ իմաստաւորելու կրօնեներու գոյութիւնը աշխարհի վրայ՝ նշղելով անոնց իսկական

դերը եւ մատուցած նպաստը մարդկութեան։ Կրօնեները պէտք չէ նպատակադրեն բաժան-բաժան ընել աշխարհը եւ աշխարհագրական սահմաններով արգելափակել մարդկութեան բնակավայրը՝ զայն փոքրացնելով եւ նեղցնելով։ Միով բանի կրօնեները փարսախներով պէտք է հեռու մնան շահախնդրութենէ, շահամոլութենէ, խափանարարութենէ եւ բաժանարարութենէ։ Կրօնի բարձրագոյն եւ վսեմագոյն նպատակակէտը պէտք է ըլլայ զրադիլ ոչ թէ մարդահանութեամբ, այլ՝ աստուածահանութեամբ։

Ժպրան իր մէկ գրուածքին մէջ կը յիշատակէ այն տգեղ երեւոյթը, որ մարդկութիւնը նախնական իրավիճակին կը մղուի օրստօրէ եւ անոր սնանկացած բարոյականը կը գահավիժի անդունդն ի վայր։ Ահա այդ հրաշալի հատուածը. «Աշխարհ վերադարձած է վայրագութեան։ Ինչ որ գիտութիւնը եւ ուսումը ստեղծեցին, կը փեացուի այժմ նոր նախնականներուն կողմէ։ Մենց այժմ նախապատմական ժարանձաւարներ ենք։ Ոչինչ կը զատորշէ մեզ անոնցմէ բացի մեր կործանումի մեմենաներէն եւ մեր ջարդի յառաջացեալ նարտարարուեստէն»։

Ի դէպ, հետաքրական է նշել որ անցեալին փորձեր եղած են նոյնիսկ աշխարհի մէջ ստեղծել մէկ համամարդկային լեզու, որ լեզուարանութեան մէջ ծանօթ է իրրեւ հանրախօսութիւն (գերմ. *Pasiologie*), որ կարելիութիւն ընծայէր ողջ երկրագունդի բնակիչներուն մէկ լեզուով հաղորդակցիլ՝ առանց կորսնցնելու սակայն իրենց սեփական, մայրենի լեզուն։ Այս գեղեցիկ եւ գուցէ իրագործելի գաղափարը մնաց անպտուղ, եւ ջանեները՝ ապարդիւն, որովհետեւ նախանձայոյգ, չարամիտ ու ազգայնամոլ պետութիւններ

նախընտրեցին տեսնել իրենց լեզուի բարձրացումը միշագգային մակարդակին: Այս անձնասիրական անզուսպ կիրքերը պատճառ եղան որ ծրագիրը ամրողութեամբ ձախողի»:

Ազգային ու զգացմունքային ոլորտէն դուրս գալու համար, լեզուարաններէն ումանք միշին ելք որոնելով կեդրոնացան արուեստական, շինուու լեզուներու վրայ եւ ջանացին ընտրել պարզագոյն արուեստական լեզուն, որ դիւրընկալ ու մատչելի ըլլար ամէնքին հաւասարապէս: Այդ ծրագիրը եւս դատապարտուած մնաց ամլութեան, վասն զի արուեստական լեզուի մը պատուաստումը կենդանի հասարակութեան ու անոր գործածած լեզուին միշտ ձախողած է իր անգործնականութեան պատճառով:

Մարդկութիւնը օղակաւորելու եւ համախմբելու փորձերը ներկայիս ալ չնչին յաջողութիւններ կ'արժանագրեն: Կ'ապրին ուժականութեամբ լի դարաշրջանի մը մէջ, ուր նարտարուեստի նուանումները կը հասնեն գագաթնակէտին: Համակարգիչներու եւ համացանցերու մատչելիութիւնը եւ ընձեռած լայնածաւալ դիւրութիւնները ու անհորիզոն հնարաւորութիւնները պարզապէս զգլիիչ են ու ապշեցուցիչ: Հաղորդակցութեան ու երթեւելութեան միջոցները աներեւակայիլիօրէն արագ են ու որակաւոր: Այս ամբողջ առաւելութիւններով հանդերձ, աշխարհ կը տառապի անքաւարար հաղորդակցութենէ՝ գիտութեան ու ընդհանրապէս լուսաւորութեան տեսակէտէ: Դաստիարակիչ բոլոր հնարաւոր միջոցները առկայ են: Այդուամենայիւ, մարդկութիւնը դեռ եւս կը խարխափի մըութեան մէջ եւ ընկլուզուած է տգիտութեան բաւիդին մէջ ու լրջօրէն կը տագնապի նախապա-

շարումի, կրօնամուրութեան ու ազգայնամուրութեան զգուելի ու արգահատելի զգացումներէն: Ժպրան շատ իմաստուն կերպով մեզի դիտել կու տայ որ աշխարհը պէտք ունի հոգեմտաւոր հիմնաշարժի, որ է ըսել՝ արմատական փոփոխութեան, լայնախոհութեան ու պայծառակերպութեան: Ժպրան այս մասին կ'արտայայտուի իր շատ բնորոշ խօսքերով. «Բովանդակ շուրջս գանահներ են, որ հսկաներու երեւան ելելը կը տեսնեն. իսկ գանահները կը կոկոան գորտերու նման»:

Անցեալին կը պատկանին միշնադարեան խաւարամտութիւնները, կրօնական անվերջ բանավէնները, խոռվութիւնները, նախապաշարումները, թշնամուրիւնները, ցեղակրօնական ատելավառ զգացումները: Աշխարհի ներկայ դրուածքը կամ կացութաձեւը նկատի ունենալով, կարելի է հաստատ ըսել, որ երկրագունդը իր տրամադրութեան ներքոյ ունի ամէն միշոց՝ նորահաս սերունդը կրթելու, դաստիարակելու, ազնուացնելու եւ ուղիղ նանապարհի վրայ դնելու: Մէզն ու խաւարը փարատած համարելով այժմ, ոչինչ կրնայ կասեցնել մեզ միաւորուելէ ու միահաղորդ դառնալէ: Ուսումնէ միակ ազդու գէնքը որ կրնայ ի սպառ վերացնել մարդոց կուրամտութիւնը: Խաւարամտութեան շնչումով պիտի անհետանայ նաեւ չարը: Մեր նախնին հրաշալիօրէն արտայայտուած են այս մասին. «Զար գործ եւ բարի ոչ կարեն համարնակերրէֆ լինել»: Հետեւարար, չարի կործանումով ու ոչնչացումով լոկ բարին կրնայ յաղթանակել: Մեր հինգերորդ դարի բաղդրազրուցիկ մատենագիր եղիշէի խօսքերը շատ նպատակայարմար են ու տեղին. «Ամենայն չարին մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»:

Արդարեւ, տգիտութեան ու յետադիմութեան արդիւնք են բռնարարքները, վայրագութիւնները, անձնասպանական ու մարդասպանական արտառոց ու ստոր արարքները։ Ֆրանց Վերֆէլ ամենայն իրաւամբ կը պատգամէ։ «Ամենահականը այն է, որ մարդիկ հնարաւորին չափ երկար ժամանակ զերծ ըլլան ահ ու սարսափէն»։

Կրօնքները մեզ հանապազ կ'ուսուցանեն հետեւեալը։ «Զմեղսն չհամարել մեղս՝ առաւել չար է»։ Այս մէկանգամընդմիշտ կը նշանակէ որ չարը չդատապարտողը մեղքին գործակից է ու թերեւս նոյնիսկ՝ դաւակից։ Մեղքի շարունակական գոյութիւնը պատճառ պիտի ըլլայ որ չարը յաւիտենապէս գոյատելէ եւ իր աղիտարեր հետեւանենով մարդկութիւնը վնասէ ու դժբախտացնէ։ Ժպրան կոչ կ'ուղղէ կրօնքներուն գտնուիլ իրենց սուրբ ու վսեմ առաքելութեան մէջ եւ ամեններին չշեղիլ իրենց հիմնական ուղեգիծէն, չքշուիլ հոսանքներէ, չազդուիլ զանազան խմորումներէ։ Աշխարհ դժբախտ ականատեսը եղած է երբեմն փոքրաթիւ խմբակներու, որոնց օրնիբուն նկրտած են յանուն կրօնքի խաղաղութիւնը խափանել ու զայն մէկընդմիշտ վանել։ Ահա թէ ինչու լուսամիտ ժպրան բանաստեղծը, մեծ մարդասէրը, կը փափաքի ձերբազատուիլ այն կրօնքներէն, որոնք կու գան մարդկութիւնը սայթաքեցնելու, ջլատելու, մասնատելու։

Կրօնքները մարդկութեան հոգեկան ու իմացական աշխարհը հարստացնող ու նոխացնող ուսմունքներ են։ Անոնք պէտք է նպաստեն մարդկութեան զարգացումին ու բարոյական վերելքին։ Այս իմաստով,

կրօնքները չունին սահմանագիծիք։ Անոնց բարոյական պարունակութիւնը կը պատկանի ամէնքին առանց խտրութեան՝ ինչքան ատեն որ անոնք մարդկութիւնը կը հարստացնեն եղբայրութեան ոգիով։ Ամէն ինչ փոքր խմորով կը սկսի, վասն զի այդ խմորն է որ պիտի անի, աւելնայ ու խմորէ մարդկութիւնը։ Թիշել է պէտք, որ «փոքր խմոր զյուղով հայսն խմորէ»։

Ժպրան անվերադարձ մեկնած է մեզմէ։ Առ ի տրիտոր այս յոգնախոնչ ու բազմավաստակ գրագէտին, ինչպէ՞ս դիմաւորեց հասարակութիւնը անոր մատուցած բազմաթիւ ծառայութիւնները։ Տիրութեամբ հարկ է նշել, որ ժպրան իր շատ առողջ ու հասուն գաղափարներուն համար ունեցաւ հետեւորդներու ու հիացողներու փոքր խումբ մը միայն մեծամասնութեան կողմէ, ան բազմիցս կրմկակոյն հալածուցաւ ու նոյնիսկ անարդարօրէն ու անպատկառօրէն հերետիկոս հոչակուցաւ։ Անոր վաղահաս վախճանը սակայն համատարած սուզի վերածեց բովանդակ Լիրանանը։ Զանազան կրօնքներու եւ յարանուանութիւններու ներկայացուցիչներ խոնարհար եկան իրենց յարգանքի տուրքը մատուցելու այս պատուական անձնաւորութեան։ Յուղարկաւորութեան լայնաձիգ ու անվերջ բափօրը՝ կազմուած ժողովուրդի տարրեր զանգուածներէ, անգամ մը եւս կը մատնանշէր որ ժպրան ժողովուրդի սիրտէն փրցուած բանատեղծն էր՝ դարերու խորքէն եկող ու դէպի անմահութիւն ընթացող։

ԶԵՆՈԲ ՔՀՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ